

կան ձեւ մ'առած հինգ դարէ տուաջ ընդ-
հանրացած պիտի չըլլայ մեր մէջ։

Քահանան մինչեւ կը զգեստաւորուի
աւանդատան մէջ՝ դպիրը կը սկսին երգել
« Խորհուրդ խորին »ը զոր շարադրած է
խաչատուը Տարօնեցին։ Այս եւս նորա-
մուտ պէտք է համարել քանի որ 1568ի
տպագրութիւնը չի նշանակեր զայս մինչ-
դեռ միւս երգերը կը նշանակէ։

Հ. Մ. Պատուրեան

ՆԱԽՕՍԱԿԱՆ

ՄՐԲՈՑՆՇԽԱՐՆԵՐԸ

Ամէն դարերու և ամէն կրօններու մէջ,
աստուածապաշտ թէ հեթանոս, սուրբ և
ընտրեալ անձանց նշխարները նուիրական
համարուեր և յատուկ յարգութեան նիւթ
են եղեր։ Այնպէս ընդունուած է, թէ այն
հոգեւոր առանձին օրութիւնը՝ որով ճո-
խացած էին կամ կը կարծուէին այդ ան-
ձինը, կը փոխանցուէր նաև անոնց վե-
րաբերեալ իրաց, և յետ անոնց մահուան՝
անջնջն կը մնար այդ վերջնոց մէջ։ Այս
զագափարին ընդհանրականութիւնն արդէն
իւր ճշմարտութեան ապացոյցն է։ Զանց
առնելով միւս կրօնները, այդ յարգութիւնը
պիտի նկատեմ հոս լոկ քրիստութեան
մէջ։

Նշխարք անուան ներքեւ կ'իմանանը,
ինչպէս յայտնի է, նախ՝ սրբոց մարմնոյն
մասցորդները, ոսկը, միս, արին։ յետոյ
այն իրեր՝ որոնք ի կինդանութեան կամ
յետ մահու անոնց հետ շփուելով՝ սրբա-
ցած են, ինչպէս հազոււս, սպաս, գե-
րեզման և այլն։ և վերջապէս անոնց նա-
հատակութեան գործիները։ Պիտի ցննեմ
զասոնց՝ 1, Հին օրինաց մէջ։ — 2, Ա-
ռաբելական դարուն։ — 3, Ծնդհանրական
եկեղեցւոյ մէջ։ — 4, Հայոց ցով։ — 5,
Նշխարաց փոխազրութիւնը։ — 6, Անոնց

պահպանութեան եղանակները։ — 7, Ա-
նոնց յարգութեան ձեւերը։

Ա. — Ֆէլիք Մէջ Կար նշխարայարգու-
թինը շատ հին ժամանակներէն։ Յովսէփ
նահապետը մեռնելու ժամանակ խնդրեց
իւր տուհակիցներէն՝ որ երբ օր մը ենեն
եղիպտոսէն, իւր ոսկերքի ալ միասին տանին։
(Խնդ. Ծ, 24), և անոնց կատարեցին իւր
խնդրը (Ելք, ԺԴ, 19)։ Այս գործին մէջ
յատուկ պատիւ և մեծարանց մը կը տես-
նենց ոսկերաց նկատմամբ, որպէս թէ կեն-
դանի լինէին և հրճուէին իրենց ազգակ-
ցաց հետ երթալուն համար։ — Մովսէփ
հովուութեան դասազարդ հրաշագործու-
թեան այնպիսի կարողութիւն մը կը զգե-
նու։ Վորեք լերան վրայ (Ելք, Գ, 2-6),
որ մարգարէն անոր ձեռովով կը կատարէ
իւր բոլոր զարմանալի գործերը։ « որպէ
արացես նշանն » (անդ, 17)։ Մերթ վի-
շապ կը դառնայ այն։ երբեմ գետոց ջրերն
արեան կը փոխէ։ Եգիպտոսը գորտերով
ու միջատներով կը լցնէն (անդ, Է-Ը)։
Խորացիւցոց առջեւ կարմիր ծովը կը
պատռէ (անդ, ԺԴ, 16)։ Ժայռէն ջուր կը
բդիսցնէ (անդ, Ծ-6)։ Յեսուայ յաղթա-
նակներ շահել կու տայ (անդ, 9), և այլն։
— Եղիպայի մաշինակի՝ նախ իւր, ապա
Եղիպայի ձեռաց մէջ Յորդանան գետով բաժ-
նեց, և անոնց միւս կողմի անցան (Ղ Թագ.
Բ, 8, 14)։ — Եղիպա իւր ցուպր Գեեզի
անոնց սպասաւորին յանձնեց, որպէս զի
տանի սովորացոյն մեռեալ զաւակին երե-
սին վրայ զնէ և յարուցանէ (անդ, Ղ, 29-31)։ — Յովսու օրով երբ Հրեայց
մեռեալ մը կը թաղէին, և տեսան Մովս-
արացոց յարձակումը, աճապարելով փախ-
չիլ Եղիսէի գերեզմանին վրայ ձգեցին մե-
ռեալը, որ « զնաց և մերձեցաւ յոսկերան
Եղիսէի և կինդանացաւ » (անդ, ԺԴ, 21)։
— Իսաւիթ Աստուծոյ մասնաւոր ինամբը
ցոյց կու տայ նշխարաց վրայ՝ երբ Կ'ըսէ։
« պահէ զամենայն ոսկերս նոցա (արդա-
րոց), և մի ի նոցանէ մի՞ փշեացի » (Խաղ.
ԼՂ, 21)։ — Բոլոր այս օրինակաց մէջ
տեսանց մեր ոսկը, հագուստ, ցուպ, կամ
թէ ըսկենց՝ ամէն ինչ սեպհական սրբոց,

որոնք կը մեծարուեն ու կը հրաշագործեն հին օրինաց մէջ։

Բ. ԱԽԱՔԵԼԱՑ ՕՐՈՎ. — Այս Աստուածը՝ որ իւր փառաց և հաւատարիմ ծառայիցը պատույն համար՝ քաջալերեր էր անոնց նշխարաց յարգանքը, տալով անոնց հրաշագործութեան զօրութիւնը, չէր կրնար այդ պատիւր զլանալ իւր ծառայից նոր օրինաց մէջ, և փրկել ըրբատոնհայ ժողովուրդն անոնց նշխարաց օգտութենէն։ Յիսուս նախ ինք տուաւ ադոր օրինակը Տեռատես կինը՝ որ կ'ուզեր բժշկութիւն գտնել իւրմէ, իսորհեցաւ՝ թէ « միայն մերձեցայց ի հանդիրս նորա՝ փրկեցայց »։ Գնաց զպաւ։ Կ Յիսուս, որ առանց զայն նշմարելու՝ կը կարդար անոր սիրտը, և որ կարգ մը նոր ըրբատոնեայներէ աւելի լաւ զիտէր՝ թէ ո՞րն է իւր տուած և պահանջած անխառն ու մարդոր կրօնըց, թոյլ տուաւ՝ որ իւր հանդիրձին ապաւինոդ կինը բժշկուի, ինչպէս որ եղաւ (Մրկ. Ե, 25-29)։ Այս գործն արդինքն է սկզբան մը՝ զոր ապացուցի ծիսականութեան խնդրոյն առթիւ (Մանզումէ, 4 յան. 1905)։ Կ կը կրկնեմ հոս, այսինքն՝ թէ Յիսուս վերացական չոր հաւատաց մը չէր զոր ուզեց աւանդել իւր հաւատացելոց, այլ նկատելով որ գործ ունէր ոչ թէ աննիվէ հոգիներու, այլ մարմաւոր էակաց հետ, իւր շնորհներն անոնց հաղորդելու համար միշնորդ առաւ տեղուէլ հիրեն իսկ, որով միայն պիոր կարենար իւր շնորհաց տուչութիւնն զգալի ընել անոնց զգայարանաց։ Այսպէս ջորը միշնորդ կու տայ հոգեկան այնպիսի մեծ զօրութեան մը, որ առանց անոր փրկութիւն չկայ։ « Եթէ ոչ ոք ծնցի ի յրոյ և ի Հոգւոյ, ոչ կարէ մատել յարքայուրիւն Աստուածոյ» (ՅՀ. Գ, 5)։ — Հիւանդաց օծութեան խորհրդոյն համար միշնորդ կու տայ իսկը (Մրկ. Զ. 13), ոչ թէ իւր առողջացուցիչ բնական յատկութեան համար, ինչպէս կը համարին հանճարել ըրբատոնհայց ումանց. զի ոչ ինչ կրնար զօրել ինքնին ծանր հիւանդաց, ուրոց միայն կը մատակարարուէր այն՝ ըստ ակնարկութեան Յիսուսիւր ։ « Փրկեսց

գայիստանեալի և յարաւոց գնա Ցէր » (Ե, 14). Կ բաց ի մարմնական առողջութենէն՝ ունէր ուրիշ նպատակ մ'ալ. « և եթէ միւս ինչ զործեալ իցէ՝ թողցին նմա » (անդ)։ Ուրիմի իւզը լոկէ միշնորդ մը կը հանդիւանար մարմնոյ և հոգւոյ բժշկութեան, որու ըսէ՝ նախամեծեար համարուելով ուրիշ նիւթերէ՝ իւր բնական բուժիչ յատկութիւնան համար, ինչպէս մկրտութեան մէջ ջուրը՝ իր բնական մաքրիչ յատկութեան պատուաւ. թէեւ այդ բնական յատկութիւնը չզօրեն հոդ, և յայտարարց միայն լինին հոգեկանին։ Յիսուս իւր թրով շաղուած կաւեւ անգամ միշնորդ կ'առնու ի ծնէ կուրին բժշկութեան (Յով. Թ, 6)։ Ինքն իսկ Աստուած՝ մարդոյն աւելի զգալի եղանակաւ մօտենալու համար՝ ոչ ապացէն թանձր մարմին զգեցաւ, և կը մարմնանց միշտ տէրունական սեղանոյն վրայ։ Միով բանի՝ Եիրին զործակցութիւնն աստուածային շնորհաց՝ փրկարութեան խորհրդուցույն անշամամեջ զպայմանն է։

Զայդ գիտնալին վերջ Յիսուսի աշակերտաց և անոնց յաջորդաց որ և է կասկածանաց տեղի չէր թար՝ նշխարաց յարգութեան և անոնց օգնութեան զիմելու, որոնց աւելի խոնարհ չէին քան աղրիւրի ջուրը, ծիթենելոյն իւզը և գետնի հոդը, որպէս զի անոնց չափ օգտակար չլինէին։ Ասոնց զլխաւորներն էին Յիսուսի պատկանեալները, և ամենէն յառաջ իսպայ, որոյ պաշտաման վրայ կատարած հիսուս գոտութեամբս (Մանզումէ, 3 յան. 1905), որ զեր թարմ է ընթերցողաց մտցերուն մէջ, և զոր աւելորդ կը համարիմ երկրորդել, տեսանց երկարուէն՝ թէ ինչպէս ինքն իսկ Յիսուս փառաւորեց զայն իւր երկրորդ գալստեան շքեղ կարապետը սահմանաւով զայն. և թէ ինչպէս առաքեալը և իրենց անմիջական յաջորդք բանիւ ու զործով կը մեծարէին զայն Գողգոթայի վրայ, որոյ համար Արքիանոս հալածիչը 137 թուականին ծածկից զայն հողով ու վրան Արքամազդաց տաճար կանգնեց. և զոր երկու զար վերջ կրկին հանեց Ս. Հեղինէ, և ականատես եղաւ օրհասականի

մը յանկարծական բժշկութեան անոր զօրութեամբ: — Առաքելական դարուն իսկ Յիսուսի զգեստոց, խաչին և նոյն իսկ Առացելոց նշխարաց (որոց մասին քիչ յետոյ)՝ տրուած մեծարանը խորհել կու տայ մեզ՝ թէ Փրկչին միւս նշխարներն ալ, այս ինքն խաչին տախտակը, սպունզն ու տէզը պահուած ի Հոռվմ, պատմուանը, զամն ու փուշն ի Տրեւիս, կրնան՝ ամբողջովին կամ մասամբ՝ ինամով հաւաքուած և աւանդուած լինել ապազայից:

Ոչ միայն Փրկչին նշխարները, այլ անոր ժամանակակից սրբոց պատկանեալ ներն ալ կը յարգուին ու կը հրաշագործեն առաքելական դարուն: Ոչ ապաքէն ասոնց բնակարան եղած էին կամ սերտ կցորդութիւն ունեցած սուրբ հոգիներու, անոնց հետ միասին հրաշըներ գործած, և որոց հետ օր մը վերստին պիտի միանային (ոսկերքը) յաւիտենական փառքը ժառանգելու համար: Աւրեմն պատշաճ էր որ շարունակէին ընդունիլ այն մեծարանը՝ զոր կը վայելէին ի կննդանութեան և պիտի վայելին յետ յարութեան: Պաւոս առաքեալ զեռ չէ վախճանած, հաւատացեալը անոր քրտինը սրբած « բաշկինակերն » ու « վարչամակերն » իրենց աները կը տանին, և անոնց զօրութեամբ հիւանդութենէ ու զեւերէ կ'ազատին (Գրծ. Ժթ., 12): Ահա ասոնց սոկը անգամ չեն: և սակայն այդ դարուն իսկ կը յարգուին ու կը շնորհարաշիւն: Ստեփանոս սարկաւագերը կը նահատակուի, ոչ թէ իւր ազգականը, այլ բարեպաշտ հաւատացեալը՝ « արք երկիւղածը »՝ մեծ շքով կը վերցնեն ու կը թաղին անոր մարմինը (Գրծ. Բ., 2): Մարմնոյն ընդունած պատիւը չէր կրնար թաշկինակաց ընդունածէն նուազ լինել: Եւ այս ամէն վկայութիւնը սքանչելի դասեր են կարծեցեալ աւետարանականաց:

Գ. ԸՆԴՀԱՆՈՒՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԵջ ալ անշուշտ պիտի հոչակուէր այդ բարեպաշտ սովորութիւնն ու աւելի բարգաւաճէր. կամ լաւ եւս անոր նկարագիրն ընդարձակագոյն ձեւի մը ներքեւ պիտի աւանդուէր

մեզ եկեղեցական պատմութենէն: Յովհաննէս՝ Յայտնութեան մէջ ունի հետեւեալ կարեւոր տեղին. « Տեսի ի ներքյա սեղանոյն զնոգիս ամենայն մարդկան »՝ որ նահատակուէր էին Աստուծոյ համար (Զ, 9—10): Այս վկայութեան մէջ նախազաղափարը կը սեսնենը այն քիչ յետոյ ծանօթ սովորութեան՝ որով սեղանաց ներքեւ վկայից նշխարներ կը զետեղէին, ինչ որ ցարդ կը տեւէ, ի պատիւ պատարագեալ Աստուծոյն նոյն սեղանոյ վրայ, և ի պատիւ Աստուծոյ համար նիւթապէս կամ բարյապէս պատարագեալ նոյն սրբոց: Այդպիսի սեղաններէն եւ անձամբ տեսած ու շօշափած եմ Հոռվմայ գետնազամբանաց մէջ՝ 1895ի ուղեւորութեան՝ քրիստոնէութեան սկզբնական ժամանակաց յատուկ: Երեւակայեցէք մատրան մը պատին մէջ բացուած կիսարուոր խորշ մը, որոյ յատակի բարին ներքեւ զետեղուած է՝ միշտ պատին մէջ՝ նահատակի մը մարմինը, արտարին քառակուսի կափարչով մը, և ասոր վրայ քանդակուած տապանագիր մը:

Յովհաննու Առաքելոյն աշակերտ և Անտիոքայ եպիսկոպոս սուրբ Խնաստիոսի վկայաբանութեան մէջ, որ թ դարու գործ կը համարուի, այսպէս կ'ըսուի. « Իւր սուրբ ոսկերնաց կարծրագոյնները միայն մատցին (առիւծուց ժամիցներէն), որոնք յլինտիոց տարուեցան և պահուեցան արկղի մը մէջ՝ իրեւ անցին զանք մը թողուած սուրբ եկեղեցեւոյ » (Գու. Զ): — Եւսերիոս յառաջ կը բերէ Յովհաննու միւս մէկ աշակերտին և Զմիւռնիոյ եպիսկոպոսին Ա. Պողիկարպոսի հինաւուրց վկայաբանութիւնը, յորում կը կարգանց՝ թէ թշնամիր հնարքներ կը գործէին, « որ զոնէ անոր մարմինը մեզ չընորհուի, ինչպէս որ շատերը կը բաղձային զայն ունենալ և մասնացի սրբոյն մարմնոյն ». ամբաստանելով՝ « որ անոնց խաչեալը թողած՝ ասոր չերկպագեն ... չգիտնալով՝ թէ մենք զիրիստոս երբէք չենց կրնար թողուլ ... կ'երկպագենը ասոր իրեւ Աստուծոյ որդուոյն. իսկ վկայեց կը սիրենը արժանա-

պէս՝ իրբեւ աշակերտներ ու նմանողներ Տիրոջ»։ յետոյ երը մարմինը կ'այրուի, «հաւաքցինց, կ'ըսէ, անոր սսկերը՝ պատուակն ակունքներէ և ընտիր սսկի տեղի բանկացին, և դրինց ուր արժանն էր» (Դ, ԺԵ)։ Այս վկայութիւնը, ինչպէս և հեթանոսաց երկիրը՝ որ նահատակին աստուածային պաշտօն չընծայուի, կը ցուցըննէ՛ թէ նշխարաց սեպհական պաշտօն մը կար արդէն, աւանդուած նոյն երկու առարգելական հարց վարդապետէն։

Միշտ նոյն զաղափարն է՝ զգը կը տեսնենց Դ դարու սկիզբը՝ Դիոկղեստիանոսի հալածանաց ժամանակ, ուր սրբոց նըշխարները հանգստարաններէ հանելով ծովը կը թափէնն, «որպէս զի մի՛ զուցէ անոնց կարծեօք ... Աստուած համարուելով՝ երկրպագութիւն ընդունին» (Եւսեր, Բ, Պ)։ — Ա. Վինկենտ սարկաւագի վկայարանութեան մէջ ալ կը կարդանք՝ թէ նահատակութեան առջնթիրակայ ըրիստոնայք՝ «իւր ոտից հետքերը կը համրուրէին, ջերմենանդ հետաքրքրութեամբ մանոր մարմնոյն վիրաց կը դպէէնն, և անոր արիւնը վարչամակաց մէջ կը հաւաքէին՝ զայն իրենց սերնոց թողլու համար իրբեւ ի պաշտպանութիւն» (Թուին. 128)։ — Ա. Հիւլարիոս՝ միշտ նոյն դարուն՝ այսպէս կը զգէ առ կոստանդ կայսր. «Այնուորեց հաւաքուած է վկայից արիւնը, ամենուրեց անոնց յարգելի նշխարները կ'ընծայուին ի վկայութիւն» (զԼ. Բ)։ Այս՝ «ամենուրեց Տ, հին օրինաց մէջ, առաքելական զարուն մէջ, տիեզերական եկեղեցւոյն մէջ՝ սկիզբէն մինչեւ մեր օրինը. և ասոր դէմ ամէն խորհուրդ՝ հակառակ է ճշմարտութեան», Ա. Գրոց և ըրբատոնէութեան։

Հ. Վ. ՀաՅԱԽ

Հարայարելի



1. Սիմեոն ԺԵ դարու սկիզբը, իսկ Բաղենցին նոյն դարու կիսուն կ'ապրէն։

ԱՆՑԻԳ ԵԶՆԵՐ

Թաշորդ այրութեհական տաղը՝ Առաքել Սիմեոնյ հեղինակութիւնն է, թէեւ 1116 թիւ ձեւագիրը, որ (մէկ բացառութեամբ) ամրոջ Առաքել Սիմեոնյոյ գործերը կը պարունակէ, Առաքել Բաղդացեւոյ կ'ընծայէ։ Այս երկու համանուն վարդապետները որոնք մի և նոյն դարուն մէջ ապրեցան¹, միայն Առաքել անմանով ձանցութեանուն համար՝ իրենց գործերը չփորել կու տան ձեւագրաց օրինակողիներուն։ բայց այսոր ուսումնասիրելով զիրեկեր՝ շատ դիրութեամբ կը բաժնուին երկու Առաքելներու գործերը։ Սիմեոնին աւելի բանաստեղծական խանութամբ ունի քան Բաղդացին։ և առաջին ուզած է դասական բանաստեղծ մ'ըլլայ քան ժողովրդական։ Սիմեոնին ոչ մէ միայն իր նահանջին՝ այլ իր դարուն ամենն մնձ դեմքերէնն է. իր գործերը որ բոլոցած է՛ րէ արքակ և րէ՛ ուսանատը՝ մի բանի հասորներ կը լիցնեն։

Տարի մ'ասաչ «Անտիտ» ը (Տես 1905, թիւ 10-11, էլ 207) «Ալք իմ ծովալցեալ» սիզբեատրաքեամբ «Առաքել վարդապետի տասցեալ» ց կեցիկ տաղ մը հրատարակեց, որուն հեղինակն է ինքն Սիմեոնին։

Առաքել Սիմեոնյ ուսումնասիրութիւնը յաջորդ ամսատան բոլով՝ հմոյչ մը տանք բներեցողաց հետեւակը՝ որ «Երգ Երգոց» ի գաղափարով կոկիկ գրուածք մ'է։

Բանք բաղձականք ի հոգեւկան մտաց՝ խանդաղատմունք սիրոյ՝ առ ճշմարիտ բաղձախն Փրիստու. առեւալ յերգ երգոցին հոգեւկէս իմացմանք։

Ահա բաղձամ քեզ ցանկալի
Պայծառատիպ և հրաշալի,
Սիրոս իմ սիրով խանդաղատի
Նուղեալ տեսլեամբ քո սպանչնի։
Բուրութն անուշ ի թէն բըսին
Որպէս խընկոց ի բուրգակէ,
Զըրընգուն մեր զմայիկցուցէ
Զերդ կիսամոն և ըգնալուէ։